



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԵՐԿՈՒՔՆ Ի ՄԻ»

(Ս. ՍԱՀԱԿԻ Ս. ՄԵՍՐՈՊԻ ՏՕՆԻՆ ԱՌԹԻԻ)

Ո՛չ մէկ ուրիշ բառ պիտի կարենար, կը կարծենք, այնքան ճիշդ եւ պատշաճ կերպով պատկերացնել մեր երկու մեծ սուրբերուն վերաբերումը իրարու և իրենց պաշտած իտէալին հանդէպ, որքան չափերտուած այս կարճ վերատառութիւնը:

Իրե՛նց վրայ է կարծես աւելի որ կը ճշմարտուի իրենցմէ վեց դար ետքը և այլապէս հարագատ ուրիշ երկուքի մը համար ըսուած սա խօսքը. «Թէ և երկու անձեր, բայց իբրև բանական մէկ մարմին մը՝ մէկ դէմքով ու կերպարանքով ապրած, հոգևով միաշունչ և միակրօն, համապատիւ և զուգահաւան, չորս աչքերով միեկնոյն նպատակակէտի մը միշտ յառած էին անոնք»:

Իրենց մասին նոյն այդ մտածումը չէ՞ միթէ որ կ'արդարացնէ նաև հանրային զգացումը: Միակ և միացեալ կոչումի մը մէջ, ուր սակայն չեն կորսուած իրենց առանձնաւորեալ ինքնութեան դիմագիծերը, այդ երկու անունները, — Սահակ—Մեսրոպ — առանց նոյն իսկ սրբութեան մակդիրի՝ որ ինքնին իջած և տարրացած է արդէն իրենց մէջ՝ ինչպէս լոյսը այգին մէջ, ու միութեան գիծով մը միայն, իբրև սիրտ ի սիրտ և ձեռն ի ձեռն շաղկապուումով մը, ի՛նչ կենդանի և խօսուև պատկեր մըն է որ կ'ը կանգնեցնեն յանկարծ ամէնուս զգացողութեանը առջև:

Ու պատրանք մը չէ այդ երևոյթը ինչ որ կ'զգանք այժմ մեր զգացողութեանը մէջ իբրև ապաւորութիւն, ստոյգ ներկայացումն է ապրուած իրականութեան մը, որ դարեր՝ տասնհինգ դարեր՝ առաջ ոգևորեց հայ կեանքը:

Հրատապ այն եռանդին և ներոյժ այն գործունէութեան մէջ, որ իրենցը միայն եղաւ, իրենց երկուութիւնը որ մը չ'անյայտացաւ չ'անզայտացաւ բնաւ իրենց միութեանը մէջ. մին հայրապետ մնաց միշտ, միւսը՝ խոնարհ հոգեորականը. առաջինը՝ ազնուատուն՝ յեղովանութեան բարձրագոյն ստորագիլիներովը շքաւոր իշխանապետ մը Ե՛լեգեցիի, երկրորդը, թէ՛ իսկ Մամիկանեան արիւնէ և ինչպէս կը ձգտին հետեցնել իր սրբօրական ծագումէն և Վարդան հայրանուէն, բայց յամենայն դէպս իր ծննդավայրը՝ Հայեցիաց՝ գիւղ մըն էր. ինչպէս

որոշակի կ'որակեն զայն Կորիւն, Փարպեցի և Ասողիկ: Դարձեալ, Սահակ հովանաւորը եղաւ շարունակ և զործին ընդհանուր վարիչը, իսկ Մեսրոպ՝ զործապետը կարծես և վերին հրամանակատարը: Եւ սակայն ո՛չ ծագման, ո՛չ գիրքի և ո՛չ աստիճանի այս տարբերութիւնները որ և է ազդեցութիւն չ'ունեցան զործին նկատմամբ իրենց ունեցած նուիրումի կերպին և չափին վրայ. իրարու ճերկու հաւասարածները եղան անոնք այդ տեսակէտով. ու իրենց չկրցաւ հաւասարիլ որ և է ուրիշ մը այդ ուղղութեամբ:

Այդ «հաւասարութեան» վրայ մնացին անոնք միշտ իրենց աշակերտներուն դատումին առջև, ու չկայ տարակոյս թէ ամենէն աւելի այդ կէտն է որ զօրացուց և խորացուց անոնց յարգանքն ու սէրը իրենց մասին: Ոգի ի բռին աշխատանքի անոնց այդ անդուլ թափն էր որ իրենց աշակերտածները մղեց նմանելու իրենց, ու ազգին միւս մասը, արքունիք, աւագանի և մտաւորականութիւն, հիացիկ ուշադրութեամբ հետեւելու և համակրելու միշտ իրենց:

Երկու պատմիչները, Կորիւն և Փարպեցի, մին ժամանակակից և միւսը ժամանակամերձ, հակառակ որ առաջինը Մեսրոպի միայն վարքը զրել կ'առաջադրէ, իսկ միւսը Սահակի համար յատկապէս ունի նախընտրական զգացում, երբ զործին մասին անոնց սէրն ու փոյթը պիտի պատմեն, չեն կրնար զանազանել զանոնք իրարմէ, ու անոնց կը նային իբրև անզուգական զոյգի մը, որ զիրար կը լրացնեն, և որոնք, առանց իրարու, կարծես պիտի մնային անհասկրնալի և զուցէ ապարդիւն:

Միևնոյն ողին, թերևս քիչ մը աւելի հետտորական՝ բայց չատ անկեղծ զոյներով, կ'երևի Խորենացւոյ մօտ, երկուքին մահուան և յուղարկաւորութեան նուիրած իր վերջին զուլխին մէջ մասնաւորապէս: Ու եթէ մեր պատմահօր այս երկը զործ է արդարև, ըստ քննական նոր լոյսերու, եօթներորդէն ալ վերջի ժամանակներուն, այդ ինքնին ապացոյց մըն է թէ մեր երկու անմահներուն նկատմամբ, ըսել կ'ուզենք անոնց համապատիւ արժանիքին մասին, համոզումը ալ հանրային կարծիք դարձած և մնացած էր դարեր ետքը տակաւին բովանդակ ազգին մէջ, զանոնք ընդ միշտ նկատելով իրենց կոչումին բարձրութեան վրայ սարած եւ զործած եկեղեցականութեան և ազգային զործիչի տիպարներ:

«Երկուքն ի մի». առանց կորսնցնելու իրենց ինքնութիւնը, գիտնալ ներդաշնակել իրենց անձնաւորութիւնները իրարու հետ, այսինքն զօհողութիւնը զործադրել իր բարձրագոյն աստիճանին և ազնուագոյն ձևին մէջ՝ պէտք է իրենց համար հրամայական պարտականութիւն նկատեն ամէն անոնք որ, իբրև զործիչ, կը նուիրուին զազափարականի մը:

Բոլորովին մոռնալ կամ ուրանալ ինքզինքը՝ ոչ միայն անհար է, այլ նաև զուցէ մտասակար: Ամէն անձ, իբրև անհատական ինքնութիւն, ունի անհրաժեշտարար ինչպէս իր ուրոյն նկարագիրը, նոյնպէս և սեփական կարողութիւնները: Մեծ և կարևոր զործ մը կատարելու, փրկարար գաղափարներ և ծրագիրներ իրազործել կարենալու համար, պէտք է իրար բերուին շատերուն սեփական կարողութիւնները՝ անկեղծ և բարի համագործակցութեան մը մէջ:

Պէտք չէ կորսնցնել ինքնութիւնը. վասնզի ամէն ինքնութիւն աւելի ճիգ մըն է միշտ և լոյս մը միանգամայն. բայց պէտք է կարենալ խմբել զանոնք

իրարու մօտ, դասաւորել զանոնք այնպիսի ուղղութեամբ մը, որ կարենան նայիլ նոյն նպատակակէտի մը, դէպի ան շարժելու համար ի հարկին:

Բայց նուիրումի այդ գերզգանց սկզբունքը զործարքել կարենալու համար պէտք կայ միշտ իտէպի մը պաշտամունքին, որ այնքան սուրբ է՝ որքան սուրբ է ինքնին այդ իտէպը: Սահակ և Մեսրոպ այդպիսի իտէպի մը, յաւէր-ժօրէն սուրբ, ազգը քրիստոնէութեան լոյսովը փրկելու իտէպին նուիրուած լինելուն համար է որ կրցան միանալ իրարու հետ և միացնել իրենց՝ ազգին լըութիւնը և յաշողեցան իրենց կէտադրած նպատակին մէջ:

Ամէն անգամ որ կը տօնենք զիրենք, պէտք է կարենանք կարգալ իրենց պատկերին ներքև այդ վերտառութիւնը. «Ներկուքն ի մի»- իբրև մեր խղճմը-տանքէն իրենց ուղղուած վկայութիւն մը: Բայց ամէն անգամ ևս այդ խօսքէն պէտք է մեր սիրտերուն մէջ ծնի ուրիշ խօսք մը. «Ամէնքդ մէկ», իբրև պատ-գամ մը՝ իրենցմէ մեզի ուղղուած:

* * *



ԿՐՕՆԱԿԱՆ

ՎԵՐԵԼՔԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

(ՏՕՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ)

(ԳՈՐԾԵ Ա. 1-4)

Անժխտելի իրականութեան մը առջև է անշուշտ որ կը դնէ զմեզ հոս նշանակուած կտորին ընթերցումը: Վաւերագրիւններն ու հաւատքը, հաւասարապէս, պիտի չթոյլա-տրէին քնաւ հակառակին մտածումը: Բայց մեզի համար հոգեկան տեսակէտով աւելի շահաւոր պիտի ըլլար կենալ անոր մէջ ցուցուած տեսարանին առջև, ո՛չ այնքան զմալիկու համար պատկերին արուեստա-գիտական շնորհներուն, որքան խորհելու համար այն գաղտփարին վրայ, զոր կը ներկայացնէ ան:

Ճշմարտութեան համար սրբութեամբ և քաջութեամբ կրուած տառապանքը ի վերջոյ յաղթանակի և բարձրացման կ'ա-ռաջնորդէ զայն կրող մարդը:

Համբարձման հրաշքին խորհուրդը այս է իսկապէս, և այդ միայն պէտք է ըլլայ. ստուգութիւն մըն է աս, որուն իրական հանդիսարաններն են Աւետարանը, քրիս-տոնէական կեանքը, և այն սարը ինքնին, ուր տեղի ունեցաւ հրաշալի դէպքը:

Աւետարանը. — Անոր մէջ կը տեսնենք արգարև վիշտին մարդը, որ ծնած՝ չքաւօր կեանքի մը մէջ, իր մահկութիւնը և պա-տանութիւնը անցուցած՝ աղքատիկ ընտա-նիքի մը ճակատագրական բուր զժուարու-թիւններուն ներքև, բովանդակ երիտա-սարգութիւնը, մինչև հասուն այն տարի-քը, ուր մարդ վերջապէս կանգ կ'առնէ մտածուած ասպարէզի մը առջև՝ անձանթ լկանքներու մատնուած, և սկսեալ այն պահէն՝ ուր նուիրուած գործիչը ևս կոչու-մին գիտակցութիւնը յայտնուեցաւ իր մէջ՝ մինչև իր մահախնին ոտքը, դառնօրէն արհամարուած, այպանուած, մերժուած և մոռցուած բուր մարդերէն, թէ՛ սննցմէ որ իր հրախտուօրեալներն էին ևս թէ՛ ա-նոնցմէ որոնք իր թշնամիները մնացին միշտ, և որ սակայն այդ ամէնուն կը տու-կայ և կը հանգուրժէ անտրտունջ համա-կերպութեան անօրինակ համբերութեամբ, միշտ ակնկալոյց իր յոյսին, որ օր մը չը շիջու իր մէջ, և այս պատճառաւ ժա-ռանգեց յաւիտեաններուն օրհնութիւնը՝ իր գործին տիեզերական յաղթանակովը:

Քրիստոնէական կեանքը. — Մարդկային սպգի պատմութեան մէջ ո՞ւր կարելի է ցուցնել արդարութեան, սիրոյ և սուրբ մտատիպարներու համար սպառած ա՛յնքան կորով, կատարուած ա՛յնքան նուիրում և